

## Զ Ա Ա Յ Ե Ր Դ Ա Խ Ն

Հայեն Կորպութեանի լիքատակին

Էկոն Եր վասին ու վեհաւան,  
Բազմութիւնով յուղաւկանոր,  
Զկայիր զուն,  
Կը բաշցրամաւ սիրեամ խոր,  
Պատկերը ապօռոր,  
Ծաղիւնի ինցովէն,  
Ասիր լին)ն մէջ արեամ :

Պարապ Եր վասին ու վեհաւան,  
Զկայիր զուն,  
Մարդեան ամէն կարծես ձառեր  
Քլային լոկ,  
Չոր կը շարժէ հոլիր աշեան :

Պառկեր Լիր դագաղիդ մէջ,  
Յոզնած կարծես հազար ամոն,  
Անսուազաս հար մահման,  
Կը սոսիւր ուզ հեռու աշխան,  
Զէին հասներ ուր մեր քեւեր :

Դէմիդ վրայ չեր զողդրպար,  
Հուռեր ըրպիտն մեռելինեան,  
Ու մանն ու հոն,  
Վրբիւր իրաւ ա'յնան նըման,  
Քար եր կըսեր մարդինդ ամբողչ,  
Զահանգանիւր մը անանոն :

Ո՞վ եր փրշեր մանէն առաջ  
Սիւրը բիւրել,  
Ենցո՞ւ ամուր Լին այնան  
Կրպուեր աչերգ,  
Մարդու մը պէս որ ա'լ չ'ուզեր  
Եսին նայիլ :

Զէիր զիսեր, չըգիցար զուն,  
Թէ ամէն խոձ, ամէն եւազ,  
Աշխարհին մէջ այս ապերախս,  
Մերմեր են լոկ,  
Մահուան դաշին վրայ ցանուած :

Զեյթ զիսեր, չըգիւցար դուն,  
Թէ դիրք ու փոռք,  
Մուշակեներ են մարդոց կորմի.  
Մեզի սրուած,  
Զոր կը պարտին մեր արխինով  
Վրաւարելու:  
Թէ բարոքին, ուր ու համբոյր,  
Կեանին դիմոց այս վաւըւուր,  
Քարեր են կեծ,  
Արենին դէմ լոկ սոլացող:  
  
 Գիտելիր բայց,  
Թէ անկինար պէտ և մքնան,  
Մեզն ու չարք մարդոց բոլոր,  
Լու է բաւել բոլը ներման,  
Չերք վարալոյր,  
Արտերուն դէմ դառնադաման:  
  
 Կերպար դազարի,  
Ծո իւն վրայ արցունինուրու,  
Հոգինինուն մէջ անսունա,  
Այդ առասօ,  
Վրչի ծաղինին էր բոլբոչեր,  
Մարդոց սիրենի անկեղծուեն,  
Բացուեր էյն արտասուելու:  
  
 Կը հաւատանի թէ վերն ես դուն,  
Պարտզին մէջ բայցածառալ  
Քու Աստմծոնի.  
Բայց հօգինս ծալենին ամեն,  
Ան զեղրափիներ ունի յարմար  
Մեծ վիշերու:  
  
 Վեհաւանի պատմանին,  
Ճողն արևանի,  
Յիշատուի մը պէս խօսնի  
Կ'երկարէր թե,  
Սնդին հրճնդուկ մը սրբափոնի,  
Կը նայէր լուռ սուրչ ու նեռուն,  
Արտենելով բան մը բանուն...  
Չըկայիր դուն:

ԵՎ.ԽՎ.Ա.Ր.Դ.